

ՀԱՆԴԵՍ ՈՒՍՈՒՄՆԱԿ ԱՆ


ՏԻԵԶԵՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ

2

1. Երկրին շրջաբերական շարժումն արևուն
բրոդրիքն : — 2. Խնայէս կրնակը մնակնել այս
երևոյրս : — 3. Խն է ցորեկն ու գիշեր : — 4.
Խնայէս կը փոփոխի հրաբարակիւր տեղեաց
վրայ ըստ ժամանակին և ըստ լանուրեան : —
5. Բարձրութիւն արևուն երկրագնակին տեղեաց
վրայ : — 6. Աղջայու : —

7. Խնուան կիմա ամեն երկեցիք բացատրելու
առեն ենթադրեցնեք որ Արևն մէկ տարուան
մէջ իր տեղը չարուանակ կը փոփէ աստեղա-
զարդ կամարին վրայ . ու այս շրջանն կը կա-

տարէ թերատեանի մը վրայէն , պուն մէկ վա-
ռարանին վրայ կը գտնուի Երկիրս : Սակայն
նոյնպէս ամեն երկացիք կը մենուին , թէ որ
փոխանակ Արևուն՝ ենթադրենք որ Երկիրս
չի թերատեանի մը վրայ , ու անոր վասարա-
նին մէկուն վրայ գտնուի Արևն : Խնայէս որ
օրական առերւզըթ շարժումն առաջ կու գար
Երկրին թաւալական շարժումէն , նոյնպէս
հոս Արևուն առերւզըթ տարեկան շրջանն ա-
ռաջ կու գայ Երկրին իրական շրջաբերական
շարժումէն : Որով փոխանակ ըսեման թէ Արևն
ամեն ամիս մէկ համաստեղութեան մէջ կը
գտնուի , կրնակք ըսել որ Երկիրս ամեն ամիս
կարգաւ նոյն համաստեղութեանց դիմաց կը
գտնուի :



(Ձև 53)

2. Խնդիրն պարզեցր համար , ենթարկենք
որ ըլլայ Ա.Գ.Զ Բ արևուն առերւզըթ շրջանակ
պարունակին (Ձև 53) և երկիրս գտնուի այս
պարունակին Եւ վասարանին վրայ : Մերձա-
կէտն է Ա ու հեռակէտն Զ : Արևն իրեն շրջա-
նովն կը գտնուի կարգաւ Ա, Գ, Զ, Բ կէտե-
րուն վրայ . Երկիրս վրայ գտնուող մը կը տես-
նէ Արևն ԵԱ, ԵԳ, ԵԶ ... ուղղութեամբ . և
մի և նոյն աղղութեամբ կը տեսնէ համաս-

տեղութեւէ որոնց դիմացն կը գտնուի Արևն :
Հիմա երեւակայենք ուրիշ թերատեան մը հա-
ւասար առանցն , ու ասոր վասարանին մէ-
կուն վրայ գտնուի Արևն անշարժ : Երկիրս այս
ԵԲԶի թերատին վրայ շրջաբերի նոյն ուղղու-
թեամբ ինչ որ Արևն ունէր , ու անոր հաւա-
սար արագութեան և նոյն մակարդակին վրայ :
Երբոր Երկիրս և կէտէն անցնի Գ կէտն , ըն-
թացած կը ըրայ ԵՎ ալեղոն , որ ճիշդ հաւասար
Ա Արևուն , զոր Արևն Ա կէտէն Բ կէտն
անցնելովն կը մթանաց : Արդ Երկիրս Գ կէտէն

վրաց գտնուած ատեն, կը տեսնէ Արևն զԱլու ուղղութեամբ, որ ճիշդ գուգահեռական է ինչ գծին. և գիտենք որ երկու երկու գուգահեռականն զիծք անհուն ընթանան, երկնային կամարին վրայ ասասիկ հեռաւորութեան պատճառաւ. զրեթէ մէկ կէսի վրայ է ամփոփուին. որով ամեն երկութէ նոյն կը մասն.

Այս երկու տեսակ շարժմանց մէջն բանաւոր պատճառաքն կը ստիպն երկրորդն ընտրելու. վասն զի:

Ա. Արևն երկրէս 1400000 անգամ մեծ է, և որոշենու մէկն միւսին վրայ կը շրջի դրեթէ մէկ մասներկորդին մէջ ութ միջն արագութեամբ, ուրեմն աւելի բանաւոր է որ երկրի դառնաց Արևուն վրայ, քան մեծագոյն գանգուած ունեցողն պատիկն վրայ:


Բ. Ամեն մոլորակի իրենց առանցքին վրայ թաւակելով հանդերձ կը շրջաբերին նաև Արևուն բորբոքին. արդ երկրիս այ անոնց նման մոլորակ մէջ, պէտք է որ ինքն այ շաբարի Արևուն բարդութիւն: թէ որ երկիրս անշարժ ենթագրենք, այն ասեն պէտք է որ բոլոր մալորակացին դրութիւնն շրջաբերի անոր վրայ. որով արևային դրութեան պարզութիւնն կը

խառնակի. որ միւս կարծիքով թէ դրութիւնն կը պարզուի և թէ ամեն հաշուոց ու երեսութիւն կը պատշաճի:

Գ. Վեց աստղական միջոցն մէջ կրնանք փորձով դիտել որ տեսողական շտատիդի մ' ուղղութիւնն գէա՞ի մէկ աստղ կը փոխուի: Այս երկութիւն անսեկների կ'ըլլար, թէ որ երկիրս անշարժ էնթագրենք:

Ուրեմն իրը նշարտութիւն կրնանք ըսել. Երկիրս մէկ աստղուսն մէկ փոփիխական արագութեամբ կ'ընթանայ արեւնուորք արևելյ թերաւուն ծիր մի, որուն մէկ վասարակին վրայ կը ցնուի: Արևուն կեղյունն:

3. Գիտենք թէ օր ըսելով կ'իմանանք արևուն կրկին անգամ երեւանին միջօրէ ականին վրայ. նոյսակէս գիտենք թէ ինչ տարբերութիւն կայ արևացին ու աստղական օրերուն մէջ: Արդ օրն երկու մաս կը բաժնուի ցորեկ ու գիշեր. ցորեկն է արևուն ելլապէն մինչեւ մուտքն, և գիշերն է արևուն մանապէն մինչեւ ելքն բաժնենք երկիրս երկու հաւասար կիսագրենատ ինսանակի հօրիզոննին ուղղութեամբ: մերին կիսագրունտն, որոն վրայ կը գտնուինք, թէ որ լուսաւոր ըլլայ՝ մեղի համացցորեկ է, և



(Զ. 54) — Երկիրս գէշերահաւասարի մէջ:

թէ որ վարի կիսագրունտն լուսաւոր ըլլայ՝ մեղի համար գիշեր է:

2. Ամենայն ոք գիտէ թէ տարւոյ մը միջոցն ցորեկն ու գիշեր յարունակ կը փոխուի. մէզի համար որ կը բնամինք հիմուսային կիսագրունտն վրայ, ամառ ասեն աւելի երկայն ցորեկ կ'ունենակը ու ձեռու ասեն աւելի երկայն ցորեր, ու անոնց միջին ժամանակներն կարգա մէկն կամ միւսն կ'երկնայ: Այս ժողովութիւնն ամեն տեղ հաւասար չէ, այլ Ա. ըստ ժամանակին և. Բ. ըստ տեղուցն կը տարբերի: Ա. Կախ երևակացենք որ երկիրս կիսագրունտ բաժնուած ըլլայ Բ. Այս գէա՞ի հիմուսային բնակը կը խոստորի, որով շաքին ուղղութիւնն այ փոխանակ թերեւած թերեւուական մնալով, այսինքն միշտ երկնեց մի ենոյն կէտին ուղղած ըլլայով: Արևուն գէա՞ի հիմուսային բնակը կը խոստորի, որով շաքին ուղղութիւնն ամսաւոր կամար, մինչև որ հասնի ամսանոցին արևադարձն: Այս ասեն շաքին ուղղութիւնն կ'առա-

կնթագրենք որ գիշերահաւասարից մէկուն մէջն է Արևն, զոր օրինակ գարնանային. այն ասեն շաքին ուղղութիւնը կ'անցին թեռուէ թեռու, ինչպէս որ մէր ձեւին մէջ կը տեսնուի, ու ամեն տեղ գիշեր ու ցորեկ հաւասար կ'ըլլայ. վասն զի թիք՛ մասն շաքին մէջն է որ թիք՛ մասն երկիրս ամեն կէտն 12 ժամ ցորեկ 12 ժամ գէշեր ունի: Սակայն անկէ անդին, երկրի թաւածման առանցքն միշտ իրեն ցորեահեռական մնալով, այսինքն միշտ երկնեց մի ենոյն կէտին ուղղած ըլլայով: Արևուն գէա՞ի հիմուսային բնակը կը խոստորի, որով շաքին ուղղութիւնն ամսաւոր կամար, մինչև որ հասնի ամսանոցին արևադարձն: Այս ասեն շաքին ուղղութիւնն կ'առա-

նու մեր ձեւին (Ձև 55) ցուցած գիրքը, յուրօմ շրջբնի գիծն գիւմասին Բ թեկուէն շահնցիք և իւրաքանչիւր զուգաւեռավակնեւ երկու հաւասար մաս շամեներ Ալ արևադարձէն եւեւ նորին կարգաւ շորփն գիրքն կամաց կամաց լի մօտենայ հիւմասին բնեւու ցուր թեկուէն կը սկիմին արթնաւ մինչև երկորդ գիշերահաւասարին ատեն, յորում շաբն կ'առնու այն գիրքն ինչ որ առաջ բախնք զարնաւային գիշերահաւասարին ատեն: Անկէ եւու Մը են դէպ' ի հարաւային բնեւու խոտորելով, հարաւային բնեւուն և անոր տեղեաց մի և նայն բանն կը հանդիպի ինչ որ ըսկնք գիւմասին բնեւուն համար, հոն տեղեաց ցորեկենքն կ'երկնան կարգաւ մինչև ձմեռնային արևադարձ:

Բ. Յորեկուան ու գիշերը երկացնութեանց փոփոխութեան պատճառու բացադրելէն եւու,

տեմնենք կմման նոյն բանն երկրիս վրայի զանագնն տեխտաց վրայ: Ալնունք երկրիս հինդ գուտիին, մէկ այլեցեալ, երկու բարեխառն և երկու սառուցեալ Հասարակածին վրայ յուրօմ յայնութեան աստիճանն է 0° , ցորեկուան ու գիրքն երկացնութեան տարբերութիւն յունի, այսինքն սարպոյն որկիրէ ատենն միտ 12 ժամ ցորեկ ու 12 ժամ գիշերէ է: Անկէ անդին որշափ որ լայնութեան աստիճանքն աճին, անշափ այ տարպոյն մէջ ատենէն երկայն ցորեկն է 12 ժամն աւելի կ'ըլլայ: Ինչպէս օրինակի համար, հասարակածէն 5 աստիճան հեռու գմնուած տեղն 12 $^{\circ}$ 17 $^{\circ}$ երկայն ցորեկ կամ երկայն գիշերուունի: 10° աստիճան 4 եռուն 12 $^{\circ}$ 35 $^{\circ}$ երկայն ցորեկ ունի: Այսպէս կարգաւ կ'ամին ցորեկուան երկացնութիւնք մինչև 66° 33' լայնութեան: Զոր օրինակ, գիշենքը ու բարիդ 48° 80' լայնութեան տակ կը գտնուին



(Ձև 55).— Արեադարձի ատեն շաբն առաջ դիրքը:

առնոր ատեն ամենէն երկայն ցորեկն կ'ունեանայ 16 $^{\circ}$ 7 $'$. ձմեռ ատեն նոյնայի երկայն գիշերը, ու նոյն ատեն ամենէն կարծ ցորեկն կ'ըլլայ 7 $^{\circ}$ 53': Դնենք հոս ցանկ մը, յորում կը տեսմութ թէ ինչպէս լայնութեան աստիճանքն ամենու նոյնայս ցորեկներուն ու գիշերներու երկացնութիւնք ու գիշերներն կ'ամին երկու թեկուային շրջանակաց մէջ:

| Ավանութիւնք | Մեծապոյն | Փորբացոյն |
|--------------------------|-----------------------------------|-----------------------|
| Երկարութիւն | Կարտութիւն | առանձիւնակամ |
| առանձիւնակամ | առանձիւնակամ | |
| կամ դիմերու | դիմերու | |
| Հասարակած | $0^{\circ} \dots 12^{\circ} 0'$ | $12^{\circ} 0' \dots$ |
| | $15^{\circ} \dots 12^{\circ} 53'$ | $11^{\circ} 7'$ |
| Արեադարձք | $23^{\circ} 27.$ | $13^{\circ} 27$ |
| | $30^{\circ} \dots 13^{\circ} 56$ | $10^{\circ} 4$ |
| | $45^{\circ} \dots 15^{\circ} 26$ | $8^{\circ} 34$ |
| | $60^{\circ} \dots 18^{\circ} 30$ | $5^{\circ} 30$ |
| Բևեռային շրջանակք | $66^{\circ} 33'. 24$ | $0^{\circ} 0$ |

Քսինք որ ցորեկներն կարգաւ կ'ամին մինչև $66^{\circ} 33'$ աստիճան հասարակածին երկու կոտմնի. իսկ ամին կ'անդին շաբնին ցորեկներուն երկացնութիւնքն անկանն կերպով կ'ամին, մինչև մինչև մը և մինչև վեց ամին եւեւու համար հորիզոնն կիր կ'էս շրջանակ կ'ընթանայ ու հորիզոնն վար նոյնպէս կ'էս շրջանակ. ու հասարակածին վրայ զագաթնակիտ կ'ըս զարնէ: Բայց անկէ անդին կ'ըս կ'ու արևեմուան կ'էտէն կ'ըս մունէ: որով ամեն տեղուու համար հորիզոնն կիր կ'էս շրջանակ կ'ընթանայ ու հորիզոնն վար նոյնպէս կ'էս շրջանակ. ու հասարակածին վրայ զագաթնակիտ կ'ըս զարնէ: Բայց անկէ անդին 23 $^{\circ}$ 27' լայնութեան: Վասն զի ծիր կամ ապրման պարունակին հասարակածի վրայ 23 $^{\circ}$ 27' ժամած ըլլապով, արևեն երկրիս հետ մասը նուզ ուղղահայեաց զիծն այլեցեալ գուտուցն

Միով բանիւ հասարակածէն մինչև $66^{\circ} 33'$ աստիճան կ'ամենաուր կ'ամին ցորեկներուն ու գիշերաց երկարութիւնն, իսկ ամկը անդին մինչև մեւեն աւել օրուան մը երկացնութենէն կ'անցնին ու կը մօտենան կարգաւ ամոց, ու ամինուու շափ արևեն հորիզոննէն վար շնչար, այլ շարունակ հորիզոննին բոլդուին կը շմի գրեթէ վեց ամիս:

Յ. Ակայն շնունակք ըսերու թէ ցորեկուան ու գիշերու փակուութեան հետ տեղեաց վրայ արևեմու բարձրութիւնն ալ կը տարբերի: Գիշերահաւասարից ատեն արևն ծիր հասարակածին վրայ շրջերու, աշխարհիս բռն արևեկան կ'էտէն կ'ըս արևեմուան կ'էտէն կ'ըս մունէ: որով ամեն տեղուու համար հորիզոնն կիր կ'էս շրջանակ կ'ընթանայ ու հորիզոնն վար նոյնպէս կ'էս շրջանակ. ու հասարակածին վրայ զագաթնակիտ կ'ըս զարնէ: Բայց անկէ անդին 23 $^{\circ}$ 27' լայնութեան: Վասն զի ծիր կամ ապրման պարունակին հասարակածի վրայ 23 $^{\circ}$ 27' ժամած ըլլապով, արևեն երկրիս հետ մասը նուզ ուղղահայեաց զիծն այլեցեալ գուտուցն

վրայէն կ'անցնի կարգաւ: Ամառային արեւա-
դարձի ատեն՝ խեցետնի շրջանակն տափի
տեղեաց փրայ էսո ու ատեն գաղպաթնակէտ կը
զարնէ: Նոյնաէն հասարակած ին հարսալին
կոզմն մինչև 23° 27' կարգաւ գաղպաթնակէտ
կը զարնէ: Ճմբնային արևարարձի օրն կէս
որ ատեն այժմ զինք յշլանակին տակ եղած տե-
ղեաց փրայ գաղպաթնակէտ կը զարնէ: Ասկէ
կը հետուի որ այրեցեալ գոտու տեղերն, տո-
ւույն մէջ երկու անգամ զարն գաղպաթնա-
կէտ կ'ունենան: Ուստի Ավելն երրոր գէպ ՚ի
մէկ բևեռ կը յառաջէ, այն կիսապնդին տեղեաց
փրայ կը բարձրանայ, այսինքն հորիզոննէն վեր
կիսարդորակին աւելի մեծ ազեղ կ'ընթանայ.
իսկ միւս կիսապնդին փրայ երթալոր կը ցա-
ծնայ, որ է ըսել հորիզոննէն վեր կիսարդորա-
կին նուազ ազեղ կ'ընթանայ:

Արևուն այս ընթացքին համար այրեցեալ
գոտու բնակիցն կը տն անսան արևմա երբեմն
գէպ ՚ի հիսուսն և երբեմն գէպ ՚ի հարս կոյմն,
որով իրենց շուրջն ալ երբեմն գէպ ՚ի հարս
և երբեմն գէպ ՚ի հիսուսն կը ձանեն, ասոր հա-
մար կոյին երթաստուեր: Միայն այս գոտուցն
որ տեղեաց փրայ գաղպաթնակէտ զարնէ ա-
րևմը, որն օրն կ'ըլլայ անառութեան: Ամեն մին-
չև սրեւադարձի շրջանակն կ'երթայ, անսկէ
անգին շահանիր, որով երկու բարեխառն գո-
տեաց բնակիցն կոյնին միսաստուեր, այսինքն
միշտ գէպ ՚մէկ կոյմն կը ձգեն իրենց լուրն.
հիսուսային կիսապնդին բնակիցն գէպ ՚ի հիսու-
սն, և հարսապնդներն գէպ ՚ի հարս: Ամսկէ
անգին սառուցեալ գոտեաց բնակիցն կոյնին
յշաստուեր, որովէն սան տեղեաց փրայ ա-
րևմ հորիզոննէն շահ վեր շարժանասարձ, ա-
նանց շրու կոյմն կը ցին, որով իրենց շուքն ալ
անոր համստամ կը շրջարձի:

6. Արեւալուս. — Արևուն ելլելովն ու մոնե-
լով ցորեկ կ'ըշեն կը լուս: Սամակն այս երկու
երեւցիթ գիրայ էն յաջորդեր անմիացաւն: այլ
արևու դեռ հորիզոննին փրայ շերեւած: միթն-
որուսն կը լուսաւորուի, ու մոնեն էն մերն մէ-
կէն մոթ շփոխեր, այլ բաւական ժամանակ
գենք գր կ'ըլլայ, սասով ցորեկուսան երկայնու-
թինն կ'երկարի:

Վաս զի ենթագործնք որ դիտող մը գտնուի
երկրու մէկ կէտին փրայ, որուն հորիզոնն ան-
արգել տեսնեալի շրու կոյմն: Գամի որ արևուն
հորիզոննին փրայ է, իրեն ճառագայթնեն առշ-
պակի շեն համանիր գիտողն, այլ միթնորուսին
կարգերն կը լուսաւորեն: այն ատեն միթնոր-
ուսին կազազին հիւլէքն կ'ըլլան լուսաւոր մար-
մինք ու ցորացմանն կը լուսաւորեն իրենցմէ
փրայ եկան հիւլէքն: անոնք ալ լուսաւորելով,
թէպէտ շատ տկար, իրենցմէ վերջն եկող կա-
զազին հիւլէքն կը լուսաւորեն, այնակէ յաջոր-
դարար հիւլէք զին էս լուսաւորելով առաջ
կու գայ նուալ լոյն մը, որ կոյի արարուու կամ
վշարայու ըստ այնմ որ այս կերպիթ առաւատ
համդիպի կամ երեկոյ: Ամսկէ առաջ կու գայ որ
արշալուսին կամ վերջարասին յետին առամանն
կը կախուի մեր տեսութեան գործարանաց ար-
կարութենէն: Դասնանք նոյն բանն քննենք
երեկոյեան ատեն: արևուն մոնակն ետեւ,

բանի որ հորիզոննէն վար ինչնայ, այնշատի ալ
իրեն ճառարային ցորացմանմբ լուսաւորած
միթնորուսին մասն կամաց կամաց գէպ ՚ի հորի-
զոն կը խոնարհի ու գիշերն կը սկսի այս վարը:
կամանին երրոր հորիզոննէն վեր ճառաւագայթից
ցորացմունքն չեն հասնիր, այն ատեն արևմէն կը
գոնուի հորիզոննէն: 18 աստիւսն վար: Ամոր
հաւառակ առաւատոնն արշալոյն կը սկսի եր-
րոր արևմ գոնուի հորիզոննէն: 18° վար: Ամեն
տեղ արշալոյն հաւասար տեսողութիւն չանի.
հասարակածին տակ գի ու տեւէ (155 126),
վասն դի արևմ արդարացեաց կերպով կ'ինչնայ
հորիզոննէն վար, անկէ որպատի որ գէպ ՚ի թևեռ
երթանք սկսանի ալ կ'երկարի տեսողութիւնն,
վասն դի արևուսն կտրած զուգակեռականիք եր-
թավուն կը համին հորիզոննին վար: Նշնաէն
կմենցն մեծուց համար տարուց զանապան Ժա-
մանակ արշալոյն ու վերլանց կը փոփոխին:

v

1. Եղանակը. — 2. կոյնայը:

1. Եղանակը. — Արեւուն տարեկան ընթաց-
քին անմիջական հետուանին է որ երկրին վայ
ամեն ատեն ու ամեն սեղութեան վար հաւասար
քանակութեամբ ներմութիւն չագեթիր: Ասկից
կը ծագին եղանակը ու կիմարյա:

Զարու են եղանակը, որով պահուուն ընթացքին
ժամանակավայր պար անհաւասար մասնակն կը բար-
սնեն: զարու, աւասն, արևն, ձմեւն: որով հա-
մար տեղութիւնն շունին, վասն դի ազեղ-
նացիծն (արտիօ) ծոած է արևագարծից գծին
վայ, ինչպէս ուրիշ տեղ բացասարած ենք. և
երկրին երբեմն արևուն մօտ և երբեմն հետու
գոնուելովն իրեն շարժմանին էն ալ միօրինակ չէ:
Հիմն գարնան երկարութիւնն է 92° 20' 39"

| | | | | | |
|----------|---|---|----|----|----|
| ամառուան | " | " | 93 | 14 | 16 |
| աշունան | " | " | 89 | 18 | 10 |
| ձմեւուան | " | " | 89 | 1 | 15 |

Ուրիշն ամենէն երկարուգոյնն է ամառն և գտա-
րուն, և կարճագոյնն այսուն ու ձմեւն: (Ժե.56):
Օգոստու եղանակը ամենն տարի նոյն վայումիւն
նին շեն սկսիր, այլ մին կը փոփոխին սակայն
շատ Քի անապատինամբ: զնենք հու 1872
թվականին եղանակաց նիշտ սկսած ժամերն
(միին ժամանակի):

Գրաւուն 20 մարտի, առաւուտեան 7 75 82
Ամառն 20 յունի, առաւուտեան 3 35 41 16
Հշուն 22 սեպտեմբերի, երեկոյեան 0 8 24
Զմեւն 21 դեկտեմբերի, երեկոյեան 0 0 24
Արդ գարունն է զարնանային գիշերահաւա-
սարուն մինչեւ անանային արևադարձն: երրոր
արևն գէպ ՚ի հիւլէքային կիսագունն կը յառա-
ջէ: իսկ ամառն կը սկսի իր արևմ ամառնայինն
արևաւորձէն գայ գէպ ՚ի հասարակած: այսունն
է անանային գիշերահաւասարէն մինչեւ ձմեւն-
նային արևադարձ, և անկի մինչեւ գարնանա-
յին գիշերահաւասարէ է ձմեւն:


Եղանակական պահուանակն է բայինք արևեն: ա-
մառ ատեն ամենէն շատ ներմութիւն կու տայ
երկրին, ու ձմեւն ատենէն քիչ բար-
նան ու աշնան ատեններն անոնց միջին շա-

փողի. ուրեմն բաեւ է որ արևն հեռակէտ եղած ասենն աւելի ներմութիւն կու տայ ու մերձակէտ եղած ասենն աւելի թիւ: Այս զանազանութեանց պատճառն է:

Ա. Մարմին մը որչափ որ երկար ատեն ներմութեան ազդեր գիշացն գտնուի, այնշափ այշատ քանակութեամբ ներմութիւն կը ժէէ անշէէ: Ամառ ատեն երկիրս, կամ բաւ ևս ըսել, հրասացին կազագուն, երկար ատեն կը տեսնէ արևուն ճառագայթքը, որով երկար ցորեկ ատեն ընդունած ներմութեան մի մասն թէսպէտ գիշեր ատեն ճառագայթքմամբ կը կորպանցնէնէ, ասմացն բորորմին գեւ չըրմութեացած, վասն զի կարծ են գիշերը, նորէն կը տեսնէն արևուն ու նորէն կը ընդունի ներմութիւն այսպէս ամենն օր երկար ատեն արևուն տեսնելով երկիրս այն մասն երթարով կը ներմանայ: Խակ ձմեռ ատեն կարծ ցորեկուան միջոց ընդունած

ներմութիւնն է կը կորոնցընէ գրեթէ բորորովին ճառագայթքմասի երկարաւուկ գիշեր ատենն, որով երկիրս բարեխտանութեան աստիճանն վար կ'իջնայ: Խակ գարնան ու աշնան ընդունած և կորոնցուցած ներմութիւնն գրեթէ հաւասարակիու ըլլապով զիշար կը գոփանակին: միայն՝ թէ որ ցորեկներն ամին ներմութիւնն այ կը սկսի տարի. հակառակն կ'ըլլայ երդոր կը կսին գիշեր-ներմութիւնն է:

Բ. Արևուն ճառագայթից ուղղութիւնը: Բորորանութիւնն է կը սորվեցնէ որ ճառագայթի մը որչափ որ ուղիղ կերպով իջնայ մասկերեւութիւն փրց, այնաս աւ անոր ներմութեան ազդեցութիւնն ասատիկ է: Ամառ ատեն ամենէն աւելի ուղիղ զիշարով կը զարնէ. իրաւ մեր գոտեաց ասկ արևուն երթեք գագաթնակէտ շըլլար, սակայն կը մօտենայ անոր. իոկ ձմեռ ատեն երթարով կ'ըլլայ խոտորի: Նշան պատճառաւ է որ



(Զ. 56.)

առաւօտն երբ արևն երենաց հորիզոնին փայ՝ իրեն ճառագայթից ներմութիւնն ամենաչքշէ, և երթարով կ'աւելնայ որչափ որ արևն կը բարձրանայ մինչև կէս օր ատեն, ապա նորէն կը նուազի:

Որովհետեւ մեր երկրագնտինն բորորտիքն մթնոլորու բաժան հասանիթն կը պատէ, բաժնելով զայն կարդ կարդ, ամեն կարդ հաւասար խոտոթիւն չունի, երկիրս հետ չափաղող մասն ամենէն աւելի իխուն է. անկէ ենու երթարով կ'անօրանայ միջնա 48000 մետր բարձրութիւն, որ կ'ենթաքրոսի կատարեալ դաստիրութիւն: Այս արևուն ճառագայթքն երկիրս երես հասնելէն առաջ, պէտք է որ անցնին այս կարգերն, որոնց մէջ կը բեկանն որչափ որ երկիրս մօտենան: Որեմն ճառագայթի մը որչափ որ ուղիղ զարնէ, այնշափ այ թիւ միջոց հարկ կ'ըլլայ կորել մթնորդութիւն մէջ, որով ներմութիւնն այ թիւ կը կրոնցընէ:

Մի և նոյն բանն կը հանդիսափ հարաւային

կիսազնտին համար, ինչ սր ըսկնէ հրասացին համար. ասկայն հակառակ կարգաւ: Այսինքն մեղի ամառ եղած ատեն անոնց ձմեռ է, մեղի գարուն եղած ատեն անոնց աղոն է, և գոփածարձ: Այսկայն մեր եղանակաց ու անոնց եղանակաց մէջ կայ տարրերութիւն. որ է ըսկէ, մեղի ամառ եղած ատեն արևն կը զառնուի հեռակէտին փրց, որով ներմութիւնն այ չափանիք կու տայ, նոյն ատեն անոնց ձմեռ է. մեղի ձմեռ եղած ատեն արևն կը գառնուի մերձակէտին փրց, նոյն ատեն անոնց ամեռ է. որին մասնոնց ամառն մերինէն ասատիկ կ'ըլլայ, ու ձմեռն ատեն ցորուու:

2. Կ'իօննաթք: — Արևուն ասրւոյ մը միջոց ազդած ներմութիւնն նոյն չ ամեն տեղույթ փրց, այլ ըստ բայնութեան կը գոփաւի: Առանձինք երկիրս գոփին, զիսանքով որ այս գոտեաց ամենուն փրց արևուն բարձրութիւնն նոյն չ, այլ գագաթքմանկէտ է սորիցեալին փրց, և ունէ որչափ գէպ 'ի ըսեռքն երթանք' սցնափ կը ցած-

ծնայ. Տեղեաց այս պատճառէն տուալ եկած բարեխառնութիւն տարբերութիւնն կը կազմէ կիմայ ըստածն:

Այլթեալ գոտույն վրայ, որ հասարակածին երկու կողմն մինչև արևադարձից շրջանակին կ'երթան, արևն ուղղակցեաց կը զարեէ. անոր համար այն տեղեաց վրայ իր ամենէն ասսարիկ շերմութիւնն կու տայ, որով հոն ձմեռն քի տարբերութիւն կը բերէ. Այս տեղուց կիման կորի շերթին:

Երկու բարեխառն գառքե, որ արևադարձից շրջանակէն մինչև թևեռային շրջանակը կ'երթան. արևն այն տեղեաց վրայ կը բարձրանայ, ասկայն գագաթնակիտ չհամարի. իսկ ձմեռ ատեն թէպէտ կը ցածնայ, այլ բորբովն անցաց շըլար, որով իրեն ներմութիւնն ալ սասամիկ որ ցրուոթիւնն ալ անտանեթ շըլար. այս գոտիքը կոչին բարեխառն կիմայք:

Երկու աստուցեալ գոտեաց վրայ տրենն ամառ ատեն սաստիկ խամարի կերպով կը զարնէ, որով քի շերմութիւն կ'արդէ հոն: իսկ ձմեռ ատեն բորբովնն անցայտ կ'ըլայ, որով ամառ ատեն սաստիկ քի մը ներմութիւնն բորբովնն կորոնցներէն ետք, ուրածն կը սաստանայ և երկու գրեթէ անբանկիտ կ'ընէ: Այս գոտիքը կորին ցրուային կիմայք:

Ասկայն տեղույ մը կիման միայն արենէն կամումն չունի, կան զամասն պատճառը որ կերպամասիփու կ'ընեն: Ծովու ու ցամաքի բաժանմունքն, ցամաքին բարձրութիւնն, հոմերուն ընթացքն, լեռանց դիրքն, ծովերու ընթացքն, ասյին, ևային: Ուրեմն թէպէտ ընդհանուր օրէնքն ճամարտէ թէ թշրի հասարակածէն դէպէ ի մեռն երթանք, ուրշաբար, այս գոտիքը անբանկիտ կ'ընէ:

Վերը բարեթ որ հարաւային կիսագունսն աւելի սաստիկ ձմեռ կ'ունենայ և աւելի սաստիկ ամառ բաղդատամամբ մեր կիսագունտին:

Ասկայն երկու կիսագունտին ցամաքին ու ծովուն բաժանման տարբերութիւնն այս բարձրին չէ կ'ամուսնութիւնուն: Ցամաքն ընդունած ներմութիւնն առանց խորը թափանցանելու շուտ կը ցրուէ. իսկ լորդ դանդաղութեամբ կը ծծէ և դանդաղութեամբ ալ կը ցրուէ: Այս հիսարանին կիսագունտուն մեծագունտ մասն ցամաք երկիրէ. իսկ հարաւային կիսագունտուն գրեթէ բոլոր ծովէ է: Ուրեմն հոն ովլիսանոն ամառ ատեն սատացած ներմութիւնն դիրքաւ ցրուելուն պատճառաւ: հոն տեղույ դիմոնն կը զարացընէ, և ձմեռ ատեն ալ կը բարեխառնէ: ունեցած ներմութեամբն: Այդ հնչակէն որ վերն ըսինք, այս զանազան պատճառք տեղույ մը կիման կամ կը խստացընեն կամ կը մեղմեն:

1. Հնաւորութիւն Արևու իրկրէ: — 2. Յարարերութիւնն այս մարմնոց տարածուց: — 3. Ի՞նչ են բիծք արևու: — 4. Բնաւային շարժումն Արևու: — 5. Բիծք մը ինչպէս կը ձևանայ: — ինական կազմութիւնն Արևու: — 6. Տարարութական բաղադրութիւնն Արևու: — 7. Արարագութական բաղադրութիւնն Արևու: — 8. Արևուն լուսու ոչ չերպերեան քանակութիւնն: — 9. Երկրին վրայ ինչ արցադիր առաջ կը բերէ: — 10. Չողիականի լուս:

1. Արիշ տեղ բացատրած ենք թէ ինչպէս պէտք է գոտնել Արևուն երկրէս հեռաւորութեան չափն. այսինքն, գտնելով հորիզոնական տեղազանութիւնն, որ կ'8°, 86°, և անող մասնաւոր երկրաշահական հաշուով հանեցինք՝ որ Արևուն անգամ երկրին հեռաւորութիւնն է 23,000,000 մետն: Այս հեռաւորութեան վրայ գագափար մը շնչելու համար, ենթագրենք քանի մը ներական օրինակներ: Եթէ շոգեկառք մը ներներագ թնթացքով 50 քիլոմետրով տեղ կոտր ժամու մէջ, 347 տարի պիտի դնէ արևուն հանելու համար թնդանօթի մը գնուակն երկր գայրիկնի մէջ $\frac{1}{10}$ մէջն վագելով, արևուն համելու համեմու չէ տարի պէտք է: Զայն մը 339 մեդր երթալով երկվայրկենի մէջ, $\frac{1}{3}$ տարի պիտի դնէ արևուն հանելու: լոյսն, ուրուն արագութիւնն քան զամեն ծանօթ արագութենք կը եր մէջ արևուն մեղի հանելու համար 8° 15': Կազմունէ:

2. Արևուն երկրէս սատ մեծ է. արևուն յառաւ փղն 108 անգամ մեծ է երկրին հասարակածին շաստիկն: Եթէ արևուն կերպուն նիշդ շօափեր երթալուն կերպունին հետ, ու միայն ընտան ամբողջ պարունակն սիսի ամփոփուիք արևուն մարմնուն մէջ, այլ և պիտի մնայ անդին 48 անգամ երկրին շատափելոն չափ լուսոյ պարունակն ու արևուն մարմնուն շրջապատճին մէջ: Արևուն երթանին տարածութիւնն 12,000 անգամ մեծ է երկրին երթանին տարածութիւնն: և զանգուածն 1,280,000 գրեթէ մեծ է երկրին զանգուածէն: Կրնակը նմանցնենի այս երկրին վերին մեծաթիւնին պիտինակն մէկը մէկ հաստիկ ցորենին և միևսլ լցուն ամանուն ցորենի, որուն մէջ 1,300,000 հասթիքը գտնուն: մէկ հաստիկ ցորենին մեծաթիւնն կ'ըլլաց երկրին զանգուածին մեծաթիւնն, ու ամանուն 1,300,000 ցորենի հասթիքն արևուն զանգուածն Արևուն ուղինք, գտնելով դորաւոր դիմուն ուղինք, գտնաւոր սպասիկ դնելով արքին դիմուն ուղինք, որով կի արևուն նառապայթներն ու ներմութիւնն աքին չնեսանին, ապողով մակերեւոյթն հաւասարագ լուսով պատճառ կը կռէ, արևուն վրայ 23,9 քիլորդամ պիտի կռէ:


3. Արևուն պարզ աշքով լուսաւոր գունա մը կ'երեւաց. ասկայն երրոր զօրաւոր դիմուն ուղինք, գտնաւոր սպասիկ դնելով արքին դիմուն ուղինք զի արևուն նառապայթներն ու ներմութիւնն աքին չնեսանին, ապողով մակերեւոյթն հաւասարագ լուսով պատճառ կը կռէ, արևուն վրայ 23,9 քիլորդամ պիտի կռէ:

անոնենք, ու անոր մէջ տեղ տեղ սկ կէտեր, որոնց քով սասաթի լուսաւոր տեղեր: Այս սկ կէտերն կոյին թօքը, զորոք առաջին անգամ զիտորո՞ն եղան 1610 Փարբրիկոսի հոյսաւուցին, և զբեթէ մի ենոյն աստեղ Գաֆլիկոս: Ըսդ Հանուոր արևոտն մասերույցին պատաժ է պարփի հատիկներով, որ իրենց ձևերուն համար կոյին դրիմնենք հասակի կամ ուսուելուն, և այլն, որոնց ամբողջութիւնն կը ձևացնեն լուսաւոր ենթակայն լուսագունուն: Բիծերն ընդհանուր կլոր են, բայց երբեմն շատ մը քովից քով գաւլով անկանոն ձևերով կցոյսեր կը ձևացընեն, բժին մէջ տեղն սկ է, որ կոյի մեռովկ կամ պորտ, անոր բողոքախն քիչ մը լուսաւոր է և կ'ըսուին թերառութեր, իսկ լուսաւոր երեցած մասաւելն (Ձև. 57) կ'ըսուին բայց բիծերուն մեծութիւնն իրարմէ բորորութիւն տարրեր է, և մանկ պարզ սկ կէտեր կ'երեւան, և ոմանք ալ այլ և այլ մեծութեաբ, Երկրին շափ կամ ան կէ ալ մեծ:

Բիծերն սկաւառակին ամեն մասին վրայ

հաւասարապէս չեն գտնուիր: Հասարակածին կողմերն քիչ են, սակայն անոր երկու կողմերն 10 ու 30 աստիճանաց մէջ ամեննէն շատ բազմաթիւ են, անկէ անդին կը նուացին: Երենց թիւր շատ փոփոխական է, երբեմն բազմաթիւ կ'երեւան, ինպէս ի՛ 1637 այն աստիճանի շատ ցեր են՝ մինչև արևուն լերմութիւնն նուազեցը նել. և պատմութեան մէջ միշտած արևուն տկարութիւնն կ'երեւան թէ այս պատճառէն առ ուղ եկիր է: Խակ ընդհակառակին երբեմն այն շափ քիչ կ'ըլլաց՝ որ տարի կ'ամոցնի առանց բիծ մ՛ երևալու:

Ումանիք բիծերն կարծեցին իրր օտար մորմինք արևէն գուրով որ անոր վրայ կը ցընին, կամ այլ և այլ ամսիք անոր մթնոլորտին վրայ և կամ անոր վրայ գտնուած այլ և այլ լեռներ: Սակայն արդի աստղաբայից կործիքն է, թէ այն բիծերն են մասն արևուն, անոր մէկն դուրս կը գեղուն ե անոր հետ միատեղ կը ցընին: 4. Բիծերն չեն հասաւատուն նոյն կէտին վրայ, այլ արևուն սկաւառակին վրայ կը ցընին:



(Ձև. 37)

Արդ թիծ մը յետ տեսնուելու արևոտն արևելքան եղերքն, կամ դիտողին ձաւ կողմն, կարգա կու գայ դէպ 'ի կերպոն, և անկէ մօտենալով արևմտեան եղերքն 'կ'աներեւութանայ ընթանարով ուղիղ գծի կամ կէս թերառու մը վրայէն: Եթու 12 ½ օրուան նոյն թիծն նոյն կէտին վրայ կ'երեւան և կը ճանցուի թէ այն թիծն էր որ առաջ երեցաւ. Բիծերէն շատէն այսպէս շարունակարար նոյն լընան կ'ընեն:

Բիծերուն շարժմուկըն կը ցուցրէն թէ արևուն ենթակայ է թաւառական շարժման. Երեւան արևն իւր իր վրայ կը ցընի ան օրուան մէջ: Բայց ասկէ, անոնց շարժմուկըն կը հաստատէ թէ թիծերն չեն մոլորակէ արևէն դուրս:

4 Յոյշանեն Փարբրիկոսի ի՛ 1611 թաւականին հաստարակու զըբն մէջ կը պատճ որ Արևուն վրայի բիծերն առած է մութ խոց և ծակէ մը ներա տանեւուն ճառապայմէ մը ներա ի մը լույշի վրայ՝ առանց դործիք. և որերով նոյն փոքր ընկեր Փարբրիկոս տեսած բիծերն նոյնէն առեւէ և պարսկ ժամանակին ենու:


զի իրենց շարժմունքն միշտ նոյն չէ . արևելքան եղերքէն մինչև կեցրոն կ'անի արագութիւնն, անկէ մինչև միւս եղերքն կը դանդաղի: Ուսկից կը հետօնե մէկմը թէ արևն զընտաձն է և անոր հասար թիծերուն շարժմունքն գէպ 'ի եղեր գտնապաղ կը տեսնուիք. Երկրորդ՝ անոնց կանոնաւոր շարժմունքէն, արևուն ինքիր վրայ թաւապիլու ան օրուան մէջ թէպէտ թիծ մ՛ արևելքան եղերքն մէկ երեւանալիքն մինչև միւս երեւան 27 օր 12 ժամ կ'անցնի, սակայն այս շարժմնն առևորութիւնն է առերևելոյթ. վասն զի մի և նոյն ժամանակ պէտու է նաև Երկրիս շարժմունքն ալ հաշուել: թիծերն իրենց շարժման ժամանակ իրենց ձևն կը փունձն: թիծ մ' երեւանորուն ժամանակ կ'երեւան ապա կարգա կը սկի տափկիլ մինչև կլոր ձև կ'առնու (Ձև. 58) արևուն սկաւառակին կ'եղորոնն վրայ. յետոյ նորէն կը սկի փոփոխիլ մինչև կ'եղորը: Այս երեւոյթ մ' է, որ ըստ օրինաց հետանկարութեան դիրու կը մէկնուի:

5. Ի բաց առելու այս առերևելով պատճառն, նաև իրք քիթերն իրենց ձևն կը փոխեն: Հաստ անգամ մէկ թաւաման միջոցն մէջ կը փոխուին, կը բաժնուին և կ'աներւոթաման: Եթզ բժի մը կը սկի ձևանայ, մէկ մեծ խառչ մը կ'երևայ բորդովավին մութ: ասիկայ կամաց կ'ընդարձակի, շրս կողմէ կը պատշ թերաստուեր մը, և երթարով շրս կողմէ լցուը կը զօրանայ՝ միջակը մութ կերպոն մ' ըլլապով: Ապս յանկարծակի միջուկը կը խորսործակի կը բաժնուի շատ մը մասունք, կ'թերաստուեր երթապով կը պատշառանայ, կ'ընդարձակի միջակը որ ամբողջ թիժն աներւույթ կ ըլլայ: Այս տեսակ երևոյթը տաէպ կը հասնիքին արևոն վրայ: որով կը հաստատնենք թէ անոր մակերևոյթն ոչ միայն չէ խաղաղ, այս շատ անգամ այժկոծեա ծովու նման շարժման մէջ է:

6. Արևոն բնական կազմութեան վրայ հրաշակաւոր աստղաբայր զանազան կարծիք ունին, և գեռ աստղագութեամբ չենք կրնար կարծիք մը հաստատել, ասիկայ լուսապատճերի վերլուծութեան գիտն շատ լցու տուած է այս բանին վրայգը:

Հերչէ, Լարսա, Ուիլսոն, ինչպէս նաև Արակոյ, կը կարծեն որ Արևն է անըսոյ, հաստատուն, պազած մարմին մը, որով բորդովին

կը յրթապատճն երկու կարգ միջնորդու: Դուրս սի կարգն բորդովեամբ լուսաւոր է միայն, ուսկից (Ձե. 59) առաջ կու գայ արեւուն ըցսն և ջերմութիւնն ունի: Այս վորի կարգին մէջ ձեւացած շրգիք մն թողուրդ որ գուրգի կարգն ներմութիւնն թափանցէ մինչև ներսի կերպութ: Այս գրութեամբ կ'ենթագրեն որ Արեւուն մէջն այ բնակիչ կրնաց ըլլայ: Խակ թիժերն առաջ գայ բան հրաժարական պատառ մանկների, որով ներքին կազմցին մասն կը բացու և երկու կարգ միջնորդուին մէջ ծակ մը կ'ելացած շրգիք մութ ամենւեին, որուն բոլորութիւն կը տեսնուի վարի կարգի միջնորդուն իր թերաստուեր, վասն զի գուրգի կարգին բացուած ծակն աւելի մեծ է քան վարինին: և գուրգի ծակին բորդութիւն եղած լուսաւոր նիբերն են ջահճն: Վակայն այս կարծիքն հիմա տարակուսանաց մէջ ձգուած է, և ընդունութ ընդունելի է կարծենը թէ Արևն է մէկ կազմցին գունտ մը, որուն կերպուն աւելի իմաստ ըլլապով սաստիկ ներմութիւն ունի: Հարուսակ հառագայթմամբ տիեզերաց մէջ վերին կարգն կորոնցներով իրեն ներմութիւնը լուսակին ըլլայ, խակ ընդհակառակն կերպուն աւելի վերմութիւնն ունաւով աւելի մութ է: Արդ արևն կազմող



(24 58)



(24 59)

մարմինքն հրաշէկ շոգւր կերպարանքով կը բարձրանան անոր վրայ և Կորոնցըներով իրենց ներմութեամբ մը մասն կը խտանան և կ'ինսան վար, նորէն իրենց առաջանան ներմութիւնն ստանալով գարձեա բարձրանալու համար: Ավելէ առաջ կու գայ ելլող և ինուոյ շրջան մը. և թիժերն այ ուրիշ բան չեն բաց եթէ լուսագնուին մէջէն երևացած արևուն խառար տեղերն:

7. Արևուն լուսագունուն քններով, լուսապատճերին մէջ զանազան մետաղներուն ներկայացնեն հոն յատաշ կը բերէ: Բայ Հ. Աշգարիքէ որ ամեն աստեղ մետաղներուն դունուի հոն: ասկայն այս այ պէտք է ըսել՝ որ մարմու մը շրգիքն որչափ որ թէթէ ըլլայ այն շափ բարձր կը կենայ և աւելի խիտ եղողներն ցածէ ը մասն: Ուստի եթէ շատ մը պարզ մար-

մինք, մանաւանդ ազնիւ մետաղներ ինչուան հիմա հոն շգտնուեցան, ասկէ շնչեսկիր թէ հոն ամեններին մն գտնուիր, որովէեւու անոնց շրգիքն աւելի իմաստ ըլլալով խոր մասցեր են և լուսապատճերին մէջ չեն երևնար: Հեռուեալ մարմիններն մետաղնական շոգւր կերպարանքով կը գտննեն հոն: եասոր, երկար, եփել, ողինն, զինկ, կառաւ:


8. Մէկն կրնայ հարցընել թէ արդեգք ուսկից է Արևուն այն աշակըն ներմութիւնն որ շրջանակ զուրս կ'արտադրէ: Այս ներմութիւնն սկիզբն ունեցած է նախանական միզամաժին ձգուած նորութիւնէն՝ որով մասցած են արևուն տարերեց: Այս կերպով բարեիսաւութիւնն այն ասեն շատ աւելի եղած պիտի ըլլայ քան ինչ որ է հիմա. ուրեմն ըսել է որ արևն երթալով կը կորոնցընէ իր ներմութիւնն,

սակայն աղկտոն քիչ է այս կորուսան որ գրեթէ անզգական է, շրջո հատոր տարուան մէջ մէկ աստիճանն անդիմանէն անդիմանէն է: Աըմառն վրանիքնեան աստիճանն կ'ելիք, ասկայն անկարեիք է նշութեամբ անդմանել: Ըստ Վրակոյ արեւոն լրան 15000 անգամ անելիք աստիճի է մամի լրսէն: Բաղդատերիզ լրանը լրանը հետ, 800,000 անգամ անելիք է, որեւմն արեւոն նման լրաւարելու համար, պէտք են 800,000 րուսնիք:

9. Աըմառն երկրին վրայ ըրած ներգրածութեանց առաջինն է անոր վրայ ազդած ներմութիւնն, որուն զարդարութ տալու համար կ'ըսնելք, մէկ տարուան մէջ կրնայ երկրին վրայ 40 մեդր հասուութեամբ ասուի մը կարգ հայեցնել, կամ մէկ մանմերկորդի մէջ 4128 քիւմեդր հարսխով և 300000 քիւմեդր բարձրութեամբ ասուի մը կտորն հակեցնել:

Սրեւն է որուն վրայ կը շրջի երկրիր, ուսկից ներմութիւն և լրս կ առնու: անոր ձգողութիւնն է որ ոչիիանուին ծովերուն, գետոց ընաց դրեւուն շարժումն կու տայ:

կարկուու կը գոյսացնէ, որով երկրին հեղուկ մասն շարունակար շրջանի մը մէջ կը դնէ: Նա է որ մինուրուսին շարժումն կու տայ հորմերով, որով կը նորոգուի շնչելու օրն: Հողն ներմարդներով բոյսերն կը բողոքնեցնէ, անոնց անմանն կ'օգնէ, ծաղկանց գունոց երանք և զարմանալի գեղեցկութիւն, պտղներու գեղեցկութիւնն ու համ կու տայ: Զօնալ մարգագետինք, գալարազարդ բլուր, հեղասահ գետք, գեղեցկագոյն երկինք և բնութեան անեանն միարդի երեսպիք են արգասիք արևու: Կենացանեաց ծննդագրութեան և անման գիսաւոր պատճառն է, երկրին վրայ գունուած ամեն էակաց նիթական կեսանքն է, առանց անոր ու բուսեղներ, ոչ կենդանիք չեն կրնար ապրիւ: Աըմառն հորդպոնին վրայ երենարգվ, բուրոր արուրածոց վրայ խնսում մը կ'աղդէ, կարծես թէ մեռելութենէ նոր կենաց հանդիպած ըլլան: Ինչպէս նաև մոներու ատեն խաւարին ան քողն ծածկելու բուրոր արարածոց վրայ ամենան վրայ տիրութեան զգացումն կու տայ, ամեն արարած կը քաշուին իրենց խորշերն:



(24. 60)

10. Զորիակոսի շոյս. — « Զորիակոսի լրսն է մէկ նուաղ լրս մը, որ տվարաբար մեր կ'իմացից տակ մարտ և ապրիլ ամսոց մէջ կ'երկասց երեկոյեան վերջարուսէն վերջը՝ արևմտեան կողմն, կամ առաւառան արշալցուն առաջ արեւել, լեան կողմն սեպտեմբեր և հոկտեմբեր ամսոց ասման: Այս նուաղ լրսն հորիզոննէն վեր առողջակողմ եռանկին մը կը ձևացընէ, որուն խարիսխն զրեթէ 20° կը բռնէն երկնից կամարին վրայ և որուն զագախն երբեմն մինչև 50° բարձրութիւն կ'ելլէ: Հաւանական է որ այն նշյան երկնայ հորիզոննէն վար, այնպէս որ միաւ անեղ ձևացընէ մէկ ընդարձակաստարած ասպա-

նաձեւ մը ասատիկ տափկած, որուն կեղրոնին վրայ գոտնն էր և ծուած հորիզոնին վրայ, ինպէս որ կը ցուցընէ մեր ձեւն (9. 60): Ասա զարախից ոմանք կը կաթէին թէ գորիակումն լրսոց ուղղութիւնն շօշափէ արևային հասարակածին հետո: Գրեւան կը կարծուի որ անոր ուղղութիւնն միանայ ծիր խաւարման մակարագիկն հետ մօտ մէկ կամ երկու աստիճանով: Այս բանիս համար է որ այս նշյան կարծես թէ զորիակոսին վրայ կը պատկի, որով և կորի զորիակոսի լրս: Հասարակածին վրայի տեղացը բուրոր տարին կ'երեւայ: Հաստ ենթարրեթիւնք եղած են բացատրելու այս եղական եւ-

բերքու, բայց մէկն ալ չէ գոհացուցիչ, թերեւ կրնաց կարծուիլ թէ մասնեակի ձևով միզամած մ' ըլլաց որ արևուն չորս բոլորտիքն կը պատէ հեռաւորութեամբ մը » :

ԳԼՈՒԽ Զ

Լուսին


Ա.

1 լուսին. — 2 իր փոփոխութիւնն. — 3 Միկնարին փոփոխութեամց. — 4 Մոխրա գոյն րոյս:

4. Լուսինն որ երկնից երեսը գտնուած մարմոց մէջ Արևին վերջն մեզի համար ամենէն աւելի հետաքրքրականն է, մեր մօղարակին արանեակն է. անցու մողարակ մ' է, որ կը լին

Երկրիս բոլորտիքն թերտուածնե պարունակի մը վրայ, և երկրիս հետ միաստեղ արևուն վրայ: Խնադակ թէ մէկն շրանիք ժայրէն կախած գնատակ մը գարձրներով իր գիտն բոլորտիքն մի և նոյն ժամանակ վասդ մէկ կրոք գծի մը վրայէն, արսագէ ալ յուսանն երկրիս վրայ դառնալու ատեն, անոր հետ արևուն բոլորտիքն կը շրմարեի:

3. Լուսինի վրայ երևածած գարմանալի երևոյթքն են իրեն փոփոխութիւնքն, որուն վրայ հնաց ՚ի վեր կը խօսուի և հին աստենը զանազան կարծիք կար ասոր վրայ. սակացն երևոյթքն պարզ կերպով կրնայ մէկնուիլ: Փանի մը օր դիտելով լուսինն կը առանենք որ իրեն ձեն նոյն շնար, կամ կը մեծնայ և կամ կը պատիկնայ: Որովհետեւ արևէն կ'առնու իր լցոն, եր-



(ԶԱ 61)

Իրիս վրայ յրինելու ատեն անոր զանազան կէտերուն զիմացն գտնուելով երկրիս վրայ դիտող մ' այլ և այլ ձեւերով կը տեսնէ զիկն: Նախ ենթադրենք որ լուսինն գտնուիք արևուն ու երկրիս մէջ տեղն, այնպէս որ այս երեք մարմնոց կեղծրններն կը գտնուիք մէկ ուղիղ գծի վրայ: Այն ատեն լուսնոյ կիսագուշանն որ արևուն ճառապայծներն չի տեսներ գէպ յերկիրս դարձած է, և արևուն ճառապայծից մէջ ընկըզերով մեջի անտեսանելի կ'ըլլայ: Այս մի չորս կորի ծնունդ լուսմի (ԶԱ 61): Երկրորդ օրն,

լուսինն գէպ յարեւելս իրական շարժմանն համար, որ զիմիթէ տաստերկու անզամ աւելի ան կիրնային արագոյթին ունի քան արևուն, միաւորութեան գծէն գործ կ'ելլէց գէպ յարեւելս, որով իրեն զնացոյն մէկ պատիկ մասն լուսաւորուելով մեզի տեսանելի կ'ըլլայ: Անոր համար է որ երկրորդ օրն արևն մտնելէն անմիջապէս եւրով արևմտեան կողմէն կը տեսնենք բարսով մասկիկի ձևով, որուն կորնթարզ կոյմն գէպ յարեւ դարձած է: Այս պատիկ մասկիկն օր օրուան վրայ կ'ամի միշտ գէպ յարեւելս եւսն մնալով, մինչեւ որ քանաներկու օր եւալն լուսինն կէս բոլորտիքն ձևով կ'երևայ, և այն ատեն կոչի ա-

4. Բնակչ. Տեսներագիտութիւն. երես 186:

տաշին քառորդ։ Այս միջնորդի լուսահն կ'անցնի միջրէականէն երեկոյսն ժամը վեցին և գիշերը մէկ մասն կը լուսաւորէ։ Հարուսակին ըստ դէպէ յարեւելս ետ մաս, կէս բորորակն աւելի լուսաւորեալ կը տեսնուի ու փայտի բիծերն պարզ աշքով ալ կը տեսնենք վերջապէս քանուն ամսով բորորակի ձեւով տեսանելի կը ըլլաց, կէս գիշերին միջրէականէն կ'անցնի, և արևուն մօներու ատեն ինքն արեւելքն կ'ելլէ, և փոխագարձ։ այս կողի լրում չունեմ։ Սակայն անիէ ետեւ լուսին կամ կամաց պակիսի նոյն կարգութիւն որ ըսիկ աճեցն համար։ լրումն լուսնէն եօթն օր եսքն լուսին կէս բորորակի ձեւով կ'երեւայ, և կողի վերջին քառորդ, միջրէականէն կ'անցն առաւոտեան վեցերորդ ժամին, կէս գիշերէն ետև կ'ելլէ հորդողունէն։ Ապա կարգաւ պահանակով կ'երեւայ բարակ մահիկ ձեւով արեւելքն կողմէն արևուն ելլային առաջ, ինտոյ այնախ կը պահանակ որ մեզի ուն ատեաններ կ'ըլլաց, որովհետու նորէն կը մտնէ երկրին ու արևուն մէջ տեղու, և կ'ըլլաց ծնունդ լուսնի, այսպէս կը չարուսակէ իր շընան ընելու։

Այս ամեն փոփոխութեանց ատեն, ժնունդ լուսնի և լուսնի եղած ժամանակ, կ'ըստնք թէ լուսին թակութեան (εγγύοις) մէջ է խակ ասպին քառորդի ու վերջին քառորդին աւեն քառորդորեան (զամբաւու) մէջ։ Լուսնոյ այս փոփոխութեանց ժամանակն կողի լուսնական ատեն։

3. Լուսնոյ փոփոխութիւնն մեկնելու համար, յառաջ թերենք նիւթական օրինակ մը, որով ընթերցողն դիրաւ ըմբռնէ տեսած երեսութիւն պատառուն էնթանուն։ Ենթադրենք որ գունու մ' ըլլայ, որով կէտք ճերմակ գունով և կէտք ու, որ կարենայ գիտողի մը բոլորտիքն այս ինչ հեռաւորութեանը դառնալ բոլորակի մը շընապահուն կրային այսակ արագութեանը որ իրեն միանալու թաւապակն ջղանն կատարելու ամբողջ յշխապատճ ընթացած ըլլայ։ Այս նաև և առաջ գնտին ու կողմը զիտողին գործած ըլլայ, ապա կամաց կամաց իրեն ճերմակ մասոր ցուցընէ մի և նոյն ժամանակին իրեն ընթացքն ընելով, իսկ դիտողն գտնուելով անոր բորդացն ձերին կերպունին վրայ, սարունակ զայն տեսնալու համար գտանայ ինքն իր վրայ։ Երբոր բորորակն ըստ արտաքի ձեւով ամսութիւն մասն կամ կամաց բորորակի ձեւով պիտի տեսնէ, և անիէ անդին կամաց կամաց փորբնալով պահուակ մասին տեսքն կմնէ որ հասնի այն իշտն սակայ լուսին որ ճամարյ եւլա, և հոն պահուակ մասն այ ամենակին չը պիտի տեսնուի։ Այս օրինակին ճշշդ նման են լուսնոյ մեր երկրին վրայ ըրած շընանոլի իրեն վրայ երեցած փոփոխութիւններ, սպիտակ մասն ըլլային արեւելքն լուսաւորուած կիսագունուն։ Բաւական է միայն նային ձեւն (Զ. 61) վրայ, կը համացցուի բասնին օս։ Սակայն այս ալ պէտք է գիտնալ, որ երկրին շընթաքերական շարժումն, որ ամսոյ մը մէջ երկրասահներորդ մասն կը կատարէ, լուսնոյ փոփոխու-

թեանց պարբերուակն ժամանակն կ'երկարէ։ 4. Բայց ի լուսնոյ այս փոփոխութեամբ մէջի երեցած լուսին, կայ նաև ուրիշ նուուր ըստ մը, որը կը տեսնենք միաւորթեան գծին մէջ մանակն քիչ առաջ, և կլային անմիջապէս վերջն։ որ է ըստեւ, վերջին քառորդէն վերջն ու առաջին քառորդէն առաջ, որը կը կոշնէք միաւորթին լոյս։ Այս երեւոյթի կը տեսնուի պարզ արգովիթրոր լուսինն բարակ մահիկի ձեւով երևանայ, մասցած մութ մասն թէեթե լուսով պատճէ, պայտապէս որ բորորակին շընագիճն որոշ կը տեսնուի։

Այս երեւութիւն պատճառան է, որովհետու ինչպէս որ լուսինն արեւեն լուսաւորութեամբ մէջ գիշանդանարձնէն իր լոյսն, այսպէս ալ երկիրս արեւեն լուսաւորութեամբ լուսնին վրայ իր լոյսն կը ցոյացնէն. և ինչպէս որ 14 անգամ մէջ է անիէն, իրեն անդրագարձուած ցած լոյսն այ 14 անգամ աւելի է։ Ուստի երբոր լուսինն բարակ մահիկի մուլզ լուսաւորուած տեսնենք մամիջապէս միաւորթեամբ գուածութեան գծին գուածու, այն ատեն երկրին կիսն լուսաւորած ըլլալով, անդրագարձութեամբ անոր մնացած մութ մասն կը լուսաւորէ, և լուսնոյ վրայ կեցող մը կը կը տեսնէ երկիրս ամբողջ բորորակի ձեւով լուսաւորութեամբ գծին գուածու, իսկ ատեն երկրին իրեն մութ մասն դարձուած է անոր, և հոն տեղուց բնակին անտօսաննելի է։ Ուրեմն երկրին ալ լուսնոյ համար լուսին մ' է, անոր նման փոփոխութեան երկրաց ունի, բայց անոր փոփոխութեանց համարակ կարգաւ։ Այս նուազայթքն զարնելով երկրին, կը ցոյանան անկէ լուսնոյ վրայ և երկրորդ անդամնիկը դառնան առ մէջ, որով այն մոխրացոյն լոյսն կը տեսնենք։

Բ

1. Խիսկան շարժումն լուսնոյ։ — 2. Քամի տեսակ շարժումն ունի լուսինն էնին աստեղական հոր։ — 3. Պարուական շարժումն աւելի և աստեղական շրջան։ — 5. Լուսնական աւելի և աստեղական շրջան։ — 6. Լուսնոյ ասերենոյ տրաևագժին մեռութիւններ։ — 7. Ասերենոյ մեռութիւնն լուսնոյ հորիզոնին ոչ զենքիին վրայ։ — 8. Լուսնոյ պարուակակի բազմապատճուց ձեւն։

1. Լուսինն օրական շարժման ժամանակ մէկակ աստեղաց հետ իր շընան կ'ընէ աստեղական շարժումն աւելի իրական, հակառակ մէկակին, աւելսաւոքն արեւելք։ Այս բան տեսնելու համար, բաւական է քանի մ' որ վրայ է վրայ դիտել լուսնոյ այս ինչ ժամանակ երկիրն որ կէտիի վրայ գտնութեամ հրամաք ունի լուսաւորութիւններ, կը ամսնա որ պահն այս աստեղ զըլլալը, կը ամսնա որ պահն այս աստեղ զըլլալը։ Այս կերպով որոշ կ'երեւայ թէ լուսինն երկիրն երեւան մասնաւոր շարժում մ' ունի արեւուագէ արեւելք։

Այս շարժումն կրնանք շափել մի և նոյն

կերպով ինչ որ բախիք արևուն շարժման համար, սահմանելով ամեն օր անոր ուղիղ ելքն և խոտրութիւն, և ամենօրեայ զտուած կէտերն դնել զնոտոյ մը վրայ, որով կ'ելլէ լուսոնց պարանակին ուղղամբ իւնքն. Այս կերպով զբանած կ'ուղիւ գոր զիծն է՝ մէկ մեծ շրջանակով մը, որ ծիր խաւարուն պարունակին վրայ ծռած է:

2. Լուսինն ընդհանուր երկե տեսակ շարժուած ուն. մէկն է՝ արևուն վրայ զօր երկրիս հետ միասեղ կը կատարէ ամբաժան մասով անիվ, որոն համար նաև արքանեակ կ'ըստի: Երդորդ երկրիս բարուափան, և երրորդ ինքնիր վրայ, այս վերին երկու շարժուած ճիշդ նոյն ժամանակի մէջ կը կատարէ: Այս պատճառաւ է որ մեծք լուսնը միտք նոյն կիսազգունուն լուսաորեայ կը տեսնելիք, որով և լուսինն ալ մէկ լուսնական ամսոյ մէջ մէկ հաս ցորեկ և մէկ հաս ցիշեր կ'ունենայ:

Լուսինն երկրիս բարուափան շրջելով երրեմն արևուն դիմացն կու գայ և երբեմն կը հեռանայ անկէ: Երրորդ գտնուէ երկրիս ու արևուն մէջ տեղն, այսինքն միաւորութեան գծին վրայ և կ'ըլլաց ծնունդ լուսնի, այս ատեն կ'ըսուի

զուգրնեացուրիւն (cojunction). Իսկ երրորդ երկրիս գտնուի լուսնի և արևուն մէջ տեղն և ըլլաց լրտան լուսնի, կ'ըսուի հանդիպակացուրիւն (opposition): Երկու քառորդաց ատեն քառորդութիւն, ինչպէս վերն ալ ըստի:

3. Գտնալով լուսնոյ ուղիղ ելքն և խոտրուած կը հետևցրնենք իրեն երկանութիւնն և լայնութիւնն, և սցագէն կը գտնենք թէ որ համակարգելոց որ կէտին վրայ կը գտնուի առ որ, որ կը նշանակենք ծիր խաւարման վրայ մի և նոյն կերպով ինչն որ ըսկենք արևուն համար հասարակածին վրայ: Այս ատեն կը տեսնենք որ լուսնոյ պարունակին ժռած է ծիր խաւարման պարունակին վրայ 5° 8' 48": Ուր որ լուսնոյ պարունակն և ծիր խաւարման պարունակն զիտրտ կը կտրեն, կոյի զիտ հանգուցից: և հանգուցից են այն երկու կէտերն երրուած լըլանին ժամանակ անոր կեդրոնն շօւա փէ ծիր խաւարման պարունակն: Ելրոդ հանգուցից կ'ըստի: Երրորդ լուսնն երկնից հարաւային կիսազգուտէն հիւսիսային կիսազգունոտ կ'անցի, և անոր համաստակն ինչող հանգուց:

4. Լուսնոյ հանգուցներն ծիր խաւարման



(Զե. 62)

վրայ նոյն դիրքն չեն պահէր, այլ նման կամ իւման գիշերահաւասարից, տեղերնին կը փոխեն, լուսնոյ ըրած ընթացքին հակառակ դիրքութ: Միայն այս տարրերութիւնն կայ, որ լուսնոյ հանգուցից յետախաղացումն շատ արագ է անկէ: 18 $\frac{3}{4}$ տարրուան մէջ ամբողջ պարունակն կը ըլլի, մինչդեռ միաը 26000 տարի հարկաւոր է բարձր զիտրտ կիսազգութիւն երենց լրտան ընեն: Այս յետախաղացմամբ լուսնոյ պարունակին առանցքը նոյն դիրքութ չի պահէր, այլ ծիր խաւարման պահանցքին դիսանէ միան կէտին է 5° 8' 48", և այս լըլան կը կատարէ զիտրտ օր տարրուան մէջ: Այս երեւոյթս առաջ կու գայ արևուն ու երկրիս գտուութիւնն միասեղ ազդեցին լուսնոյ վրայ, ինչպէս նաև որ և իցտ լուսնոյ վրայ երես ցած շարժմանքն նոյն պատճառէն առաջ կու գայ:

5. Կոյի լուսնական շրջան կամ լուսնական ամիս (révolution synodique) այս ժամանակին

որ կ'անցնի երկու ծնունդ լուսնոյ մէջ, կամ ընդհանուր, երկու նոյն տեսակ լուսնոյ փոփոխութեան մէջ: Ասկէ զատ կոյի ասուղդական շրջան (révolution sidérale) լուսնոյ երկու անգամ իրեն պարունակին միւնոյն կէտին վրայ գտնուելով անցուցած ժամանակին: Այս լըլան աւելի պահիկ է լուսնական ամսէն: և այս տարրերութիւնն առաջ կու գայ երկրիս իրան շարժուածէն: Խթէ երկրիս հաստատուն կինար, այս ատեն միշտ նոյն կէտին վրայ պիտի գտնուէր այս ինչ ժամանակին ետև, սակայն երկրիս արևուն վրայ լըլելով հետը միաւ տարի լուսնին այլ կը լիլի:


Վասն զի ենթազրենք որ (Զե. 62) լուսինն գտնուելով միաւորութեան զծին վրայ, ել երկրիս ու լուսնոյ կեդրուներն միացնուղ զիծն ըլլաց ուղղահամես ծիր խաւարման պարունակին: Աւդ թէ որ երկրիս հաստատուն մասը իր տեղն, ասնի անսամ որ ծնունդ լուսնի ըլլար, լուսինն միշտ պիտի գտնուէր երկնից նոյն կէտին կամ միւնոյն աստեղ մը դիմացն: Ասկայն երկրիս և կէտին և կէտին անցնելով

ամույ մը մէջ, լուսինն փոխանակ Վ' կէտին վրայ գտնուեր, որով Ե' Վ' կըլլայ զուգահեռաւ կան, հարկ կ'ըլլայ ուրի աղեղ մ'ալ ընթանաւ որոշէս զի ծնոնդ լուսնի ըլլայ և գտնուի Ե' Վ' ոժին վրայ: Այս պատճառաւ լուսնական շրջանն մեծ է աստեղական շրջանէն դրեթէ 2^o 54' 1^o 18' լուսնական ամիսն է 29^o 1^o 2^o 44' 2^o, 9'. իսկ աստեղականն 27^o 7^o 4^o 13'.

6. Լուսնոյ առերևելյթ տրամագիծն ամեն ատեն նոյն մեծութեամբ չերևար. մեծագոյնն է 33° 31'', փոքրագոյն 23° 22'', իսկ միջինն 31° 26''. ասկից կը հետևէ թէ լուսինն երկրու միջն նոյն հեռաւորութիւնն չի պահեր թէպէտ վիրն ըմինք թէ լուսնոյ պարունակն բրդրածէ է, ասկ' յն առերևելյթ տրամագիծին զանազան շափմունքն կը ցուցընեն որ անոր պարունակն չէ:

Կատարեալ բոլորակ' այլ թերատեան մ'է, որո՞ն վառարանին մէկուն վրայ կը գտնուի երկիրա: Ուրեմն լուսնին ունի իրեն մերձակէտն և հեռակէտն. եթէ միջին հեռաւորութիւնն գնենք 1, հեռակէտն կ'ըլլայ 1,055 և մերձակէտն 0, 948: Երկրիս կեդրանն գտնուելով անոր պարունակին վառարանին մէկուն վրայ, իր հեռաւորութիւնն բոլորակին կեդրոնէն է 0,55, և այս կողի արտավերդուն: Երկրիս պարունակին արտավերդունն բաղդատերվ լուսնոյ պարունակին հետ, կը գտնենք որ երկրիս արտակերդուն աւելի քիչ է, որով հետևանք կ'ելլայ թէ լուսնոյ պարունակին ձևն աւելի երկայն ձև ունի:

7. Բաց' ի հեռաւորութեան տարրերութեան պատճառաւ լուսնոյ առերևելյթ տրամագիծին



(24 63)

փոփոխութիւնէն, կայ նաև ուրիշ պատճառաւուած փոփոխութիւն մ'ա, զոր օրուան ընթացքին մէջ կրնակը դիտել երրոր լրումն լուսնի ըլլայ: Այսինքն, երրոր պայծառ որ մը լուսինները նայ հորիզոնին վրայ, մեղք առվրականէն աւելի մեծ կ'երևայ և քիչ մը տափկան գագագինաս: Հայեաց տրամագիծին ուղղութեամբ: Երրոր սկսի բարձրանալ, երթարող մեծի պայտի կ'երևայ, մինչ որ զենիթին վրայ իր ընական մեծութեամբ կ'երևայ: ապա նորէն դէպ' ի հորիզոնի իննայով նորէն կը սկսի զգայի կերպով մեծ երևաւալ: Այս բանս պարզապէս երևելյթ մի է, որ ոչ մասն լուսնոյ վրայ այլ և արևու վրայ այլ կը տեսնուիր: և առաջ կու գայ աշքի խարէւթենէ, որով կարծենք թէ երկնից կամարին տակ հորիզոնին մօտ առարկայք աւելի հեռու

են մեզմէ և զենիթին վրայ գտնուած ատեն աւելի մօտ, և առարկայք նոյն անկիննային մեռթիւնն պահելով թէ հորիզոնին վրայ և թէ զենիթին, մենք կը կարծենք որ հորիզոնին վրայ աւելի մեծ կ'երևան: Երկրորդ, մթնոլորտին թանձրութիւնն աւելի ըլլալով հորիզոնական իրիգովով, աշքը կրնայ այս ուղղութեամբ աւելի հեռու լուսաւորեալ կէտեր տեսնել: Այս խամբութիւնն աւելի կ'ըլլայ չենքերու կամ ծառուրու պատճառաւ, որ դիտողին ու լուսնոյ մէջ կը գտնուին երրոր հորիզոնին վրայ է, մինչ զես զենիթին վրայ եղած ատենն չկայ առարկայ մը որ գտնուի իրեն և մեր մէջ տեղն:


8. Լուսնոյ պարունակին ձևն, ըստնք, է թերաստան մը, ասկայն երրոր մտածենք թէ լուսինն ոչ երկրիս վրայ կը շրջի միայն այլ և արևուն:

վրայ, այն ասեն հարկ կ'ըլլայ քննել թէ մէկ տարուան մէջ ինչ ձևով պարունակի վրայ առ բառն բորսովին կը շրմի: Այդ կը տեսնենք որ սցո երկու շարժուածն միասեղ պարունակին ձևն թերաստանէ մը դուրս ուրիշ բազագրեայ ձև մը կու տան, բազմապոտոյս ձև մը որուն վրայ դիրսու կրնաս գաղափար առնուու ընթերցողն մը դրած ձևէն (Ձև 63): Վասն զի լուսինն ուղղակի արևուն վասցի շրջին, այլ երկրու վրայ, բայց արդ երկիր կը շրջի արևուն վրայ, որով լուսինն ալ հարկ կ'ըլլայ յարաբերութեամբ երկրիս արևուն վրայ շրջի: անոր համար երրեմն արևուն ևս և երրեմն հեռու գտնուելով, իրեն պարունակին ձևն ալ բազմապոտոյս ձև մը կ'առնու:

Լուսինն Ա. մերձակէտին վրայ գտնուի, կը տեսնենք (Ձև 64) զինքը նշյ ուղղութեամբ: Յետոյ իր շրջանն ընելով կը հասնի Բ կէտին վրայ՝ ընթանալով պարունակին մէկ քառորդն: Հան կը տեսնենք որ եւ արևուն բիթերն անտեսանելի կ'ըլլայ, և արևուն եղանակութիւնը անտեսանելի կ'ըլլայ, և արևուն եղանակութիւնը անտեսանելի կ'ըլլայ:

Ենաց չի մնար Եթի շառաւիդին: արդ եթէ քաշնիք սս ուղղահայեացմ' անոր, այն ասեն մեր տեսած մասն կըլլայ ս'լու: Մասն ա՛մ մեզի մասնանելի կ'ըլլայ, և նու որ առաջ չէր տեսանելի, տեսանելի կ'ըլլայ: Ուրեմն մերակէտին վրայ ինչ չափ որ կը տեսնէնք, Բ կէտին վրայ եղած տեսնեն անկէ մաս մը մեզօքէ կը ժածկուի, և որի մաս մը տեսնանելի կ'ըլլայ: Այս է յեղ յեղանն ընդ երկայսութիւն, որով լուսոյ արևունեան եղերգի ուրիշ բիթեր կ'երևան, և արևելեան եղերգն յառաջադրյն տեսնուած բիթերն անցայտ կ'ըլլայ:

Երրորդ Կ կէտին վրայ գտն' նոյն չափ բիթ կը տեսնենք, որով որ կը տեսնէնք Ա. կէտին վրայ եղած տասնն: Խոկ անկէ անզըն մինչև Ա. կէտն նոյն երեւոյթքն կը հանդիպին, բայց առաջնոց հակառակ դիրքով. այսինքն՝ արև մրտեան եղերգն անտեսանելի կ'ըլլայ, և արևունեան եղերգն նոր բիթեր կ'երևան: Ցեղյեղում: ընդ լայնուրիւն. — Յեղյեղում




(Ձև 64)

Ընդ լայնութիւն կ'ըսուի լուսոյ ճօճակն հիւսիսէն դէս ի հարաւ, և փոխադարձ. որով հիւսիսային թերեւին մօս եղած բիթերն կ'երեւն և կ'աներեւոյթանան, և նոյնպէս հարաւային բիթերին մօս բիթերն մերինին հակառակ երրեմն կ'երեւն և երրեմն աներեւոյթ կ'ըլլան: Ուրեմն լուսինն իր ճօճակն առանց քին վրայ, որ կեցնէ շրջաբերութեան պարունակին վրայ: Այս ճօճակն պատճառն է, վասն զի թաւալման առանցքն ծածածէ պարունակին մակարդակին վրայ 83 $\frac{1}{2}$ գրեթէ, և որովհետեւ իրեն շրջանին ժամանակ միշտ թաւալման առանցքն իրեն լուսակեռական կան կը մնայ, ուրեմն լուսոյ շրջանին տան մէկ

բիթերէն կամ միւս բիթերէն անդին Յօ 1 ընդ դարձակութեան վրայ նոր բիթեր կ'երևան:

Ցեղյեղումն օրական. — Կայ երրորդ մ'ալ, որ կոչ օրական յեղյեղումն, վասն զի կը կատարի օրական շարժման ժամանակ: Ենթա-

դիթէնք որ գիտող մը կ'երկիս Բ կէտին վրայ գտնուի (Ձև 65) և լուսինն ալ ըլլայ հորիզոնին վրայ. եթէ Բ Ա ճառագայթին ուղղահայեաց մը քաշնիք նմ', նրմ' մասն է տեսնելի գիտութիւնների մասն կ'ըլլայ:



(Ձև 65)


յին: Այս գիտողն օրական շարժմամբ գայ Ա. կէտին վրայ, այն ասեն լուսինն իրեն գենիթին վրայ կ'ըլլայ և երմ կիսագունտն տեսանելի կ'ըլլայ: Մասն նե՛մ անտեսանելի կ'ըլլայ, և մ'ու մասն որ առաջ չէր տեսնանելի կը տեսնուի:

Այս և նոյն երեսին հակառակ դիրքով կը Հանդիպի զենի գետի զենիթին հորիզոն իններու ատենն: Աւելին մի և նոյն ետքոյ համար օրական ընթացքին մէկ այս ճամանակ կը հանդիպի 1° ընդարձակութեամբ:

Այս յետին յեղյեղումն շատ տեսար է բաղդաստանք մէկապնոց: իսկ միւսներուն յեղյեղմանը, ըստ հայութի աստղաբախից, լուսաց արտաքին երեսին 1000 մասունքէն 876 մասունքն տեսանելի կ'ըլլան, և միան 424 մասունքն կը մնան անտեսանելի:

Լուսնոյ թաւալական շարժումն և իրեն փոփոխութեանց երեսութից կրնանց հետևցունելու որ լուսնոյ իրաքանչիւր կէտն մէկ դիշեր և

մէկ ցորեկ ունի: Այս պատճառաւ անոր, զոր օրինակ հասարակածին մէկ կետն, երկարատև ցորեկ տառն սաստիկ կերմութիւն պիտի ընդունի արևելն, և երկարատև դիշերուան ատեն բորբոքին պիտի կրտսեցնէ իր Արքութիւնը: Լուսնոյ մէկ կիսագնուն բնակիչն (թէ որ կան) երբեք երկիրս տեսած չեն. իսկ միւս կիսագնուն համար, երկիրս է իրը լուսնի մը, զոր արևուն հորիզոննէն վար իններու ատեն լուսաւորած կը տեսնեն: Բայց հոն ալ, ինչպէս որ երկիրի համար բաինք, ամեն տեղ նոյն երկարութիւն տուլնշնան շտանի: հասարակածին վրայ միշտ $\frac{1}{2}$ ժամ կը տեսէ. իսկ 60 ասով-



(Զե 66)

ճանէն սմբին օրեն կ'երկննան մինչև թւեռ. թւեռին բոլորտիքն 179 օր արեն հորիզոննէն չի մտներ, որ գրեթէ կէտ տարի ըստէ է:

Յ. ինչպէս որ գիտենք, պարզ աշքով կամ մասնաւոր իւսուսկը լրսնոյ վրայ բարզամթիւ բիծեր կ'եռևան, երբոր դիտենք լրսնոյ լուսնոյ եղած ատենն: Այս թիծերն կլրո, մաննեկան և հակիմի ձեւերով կ'եռևան: Պարզ աշքով հիւսիսարին թւեռուին մօտ մինչև պատառակին կէտն թւամեծ մութ թիծեր շատ կան, և ընդհակառական հարաւային թւեռին կատարուած թագուառութեան և սպիտակ: Աւելի հիւսիսային արեւելեան կողմէն ու թիծերն դէպ' ի հարս կը դիմեն, և հարաւային արեւելուն կորմէն լուսաւոր թիծերն դէպ' ի հիւսիսի կը դիմեն: Վական դիտակով ամբողջ սկասաւալից լեցուն չ բիծերով: Լուսաւոր թիծերուն բոլորտիքն քիչ գտար ցաւական է, վասն զի երբ ամբողջ սկասաւակն լուսաւորած ըլլայ, որորութիւնը կամ բարձրութիւնը դուռ չեն ցաւակեր: Բայց թէ որ դիտութիւննիս առաջին կամ վերին քառարորդին ատեն լուներ, կը ատեննէն որ լուսաւոր մասնաւոր կամ ատեն ատեն ատեն ատեն թիծերական կամ ատեն ատեն թիծերէն ատեն բարձրած են. աստղաբաշխն անոնց ցաւին ութ կամ տասն հազար մեդր բարձրութիւն տառած են, որ մեր գնտին ամենէն բարձր գագաթուուն էն հասներ անոնց: Սակայն այս ալ պէտք է մուսածել, որ մեր լերանց բարձրութիւննը շափուած են ծովու երևուէն. իսկ լուսնոյ մէջ ծով շրվալով, բարձրութիւնը շափուած են յաստիկ անմիջապէս: Երբեք մնացնաց լուսաւոր շրմանակէն գորս ուրիշ փայլուն մաստիկ ալ կ'եռևան որ կարծես թէ լուսնէն գորս են. ասոնք միւս կիսագնուն վրայ եղած լերանց բարձր գագաթուունն են, որոնք


լուսնոյ լեռներն երկու տեսակ են, ունանք կնամանեն, և ամանք ալ հրարդիսի բաժանի ձեւով՝ որոնք շատ բազմաթիւ են. ասոնց մօտ կան բազմաթիւ մեծ պատիկ գագաթուունք: Միով բանաւոր լուսնոյ վրայ գրեթէ զաշտային տեղ չկայ, հրարդային զօրութիւնն սաստիկ խառնավութիւն տուած է արտաքին երեսին, և ջուր ու մթնորրա շրյալուն պատճառաւ հօն, երբեք տափարակութիւն չէ առած, ինչպէս որ երկրի վրայ եած է:

Հարաբիսային բաժանակաց բացուածքին խորութիւնը շատ է. որպահի որ լեռն լուսնի երեսին բարձրութիւն ունի բաժակին խորութիւնն ան-կէ ասելի է, մինչև երբեմն որ արևուն նշալլենք և ու երկրին լցոց կիսայ կատավին լուսաւորել: Յատակն ներհանուր մակարդակ գատումէ, որուն կերպնէնք կը բարձրանայ կնամանք մը, աստիկ զառիխալուր, զոր կը կոյնէնք սկզ: Լուսնոյ վրանց վրայ շատ մը անուններ դրուած են հին և նոր երեսելի մարդկանց անուններէն, ինչպէս լըրինք կլամիս, Տիքս, Կրիմարի, Հայպարզոս, Պղաստոս, Կպուռնիք, և այլն, և այլն: Ընդհանուր լուսնոյ լեռներն մերիններէն շատ բարձր են. աստղաբաշխն անոնց ցաւին ութ կամ տասն հազար մեդր բարձրութիւն տառած են, որ մեր գնտին ամենէն բարձր գագաթուուն էն հասներ անոնց: Սակայն այս ալ պէտք է մուսածել, որ մեր լերանց բարձրութիւննը շափուած են ծովու երևուէն. իսկ լուսնոյ մէջ ծով շրվալով, բարձրութիւնը շափուած են յաստիկ անմիջապէս: Երբեք մնացնաց լուսաւոր շրմանակէն գորս ուրիշ փայլուն մաստիկ ալ կ'եռևան որ կարծես թէ լուսնէն գորս են. ասոնք միւս կիսագնուն վրայ եղած լերանց բարձր գագաթուունն են, որոնք

արևէն լուսաւորուած կը տեսնուին մեղի:

7. Ավելակ Գալիլէոսէն շատ աստղաբաշխ չափած են լուսնի երանց բարձրութիւնքն. և թերևա մեր երկրին լուսանց բարձրութիւնքը դեռ չերն չափած՝ քանի որ լուսնի երանց բարձրութիւնքը ժանոթ էին:

Կրնանք մենք իրանց ձգած շոքէն չափել աւ նոնց բարձրութիւնն ինթապենք (Զե. 67) որ լուսինն ըլլայ քառորդութեան մէջ. և ըլլայ մէ շուք մը, որ լուսաւոր կիասարդորակին վրայ կը տեսնանք և առաջ եղած է լուսն մը բարձրութեան՝ որոն զագանց է մ. լուսն. և այս շոքն ուղղահայեց է Գ.Ի գծին: Կրնանք մենք այս շոքն չափել, ինչպէս նաև կի, երբոր առնունք դիտակ մը որոն վրայ ըլլայ զուգահեռական թեկրով ցանցակերպ մը և անով չափելով:



(Զ. 67)

բնաց առերևոյթ տրամագիթներն: Այս առերևոյթ մեծութիւններն կրնանք մենք զիւրա իրական երկայնութիւնն չափել, քան զի երկրին ու լուսնի մէջ եղած ճեռաւ որութիւնն ծանօթ է: Արդ առեւնոնք ԱՅ, և արևուն ճառա գայթէն սահմանեալ (որ մէ շոքն ձևացացած է) մակարդակն ԱՅն վրայ ծիր ծինեաց վրայ դարձնենք, մաստառակին մակարդակին վրայ զննելու համար. Կ էտոն պիտի իյնայ Կ էտին վրայ, զապաթէն ենեած լուսաւոր ճառազային որ կ'եղթայ մինչեւ կ որ կը սահմանէ յոթն, զուգահեռական ըլլալով Ճ. պիտի շրափէ ԿՄ ուղղութեամբ, և մ պիտի իյնայ Ս. վրայ: Այդ միացնենով ՄԼ, ՄՔ պիտի ըլլայ չափելու

բարձրութիւնն: Այդ ՄԿ.Բ. եռանկեան րէջ, զոր կընանք ուղղանկիւն ենթագրել և Ք ուղի անկիւն, ժամանք է կողմէ ԿՄ=Կմ. ասկէ զար անկիւնն ԳԿՄ և ԿԼՓ հասասար են, վան զի ունին իրարու ուղղահայեց կողմանք. ու թե ՖԿՄ, ԼԿՓ նման են և կու տան

$$\text{ՄՔ} = \text{ՄԿ}, \text{կամ } \text{ՄՔ} = \frac{\text{ԿՓ} \times \text{ՄԿ}}{\text{ԼԿ}}$$

որով կը գտնենք ՄՔ մեծութիւնն, որովհետեւ մասանք բոլոր քանակութիւնն որ կը կազմն հաւասարութեան երկրորդ անդամն ժանօթք են:

8. Լուսինն չունի մթնողրու: Որովհետեւ եթէ մթնողրու ունենար, որչափ այ տկար ըլլայ իդ թանձրութիւնն, միշտ բեկերում պիտի ունենար. և հետևապես երբ երեն ցիմնին ժամանակ աստեղաց դիմացն զամնոնք իրեն շուշն մեզէ մեզէ ծածկելու որչափ ասոնք որ պէտք է անցնէ ըստ մաթեմատիկական հաշուին, անկէ քի պիտի անցնէր: Վան զի ասանց զաց մեզէ ծածկաելէն ետքն ալ դիմէնք քի մը ասոնք պիտի տեսնէինք, ինչպէս նաև կլային առաջ պիտի կանխէնք տեսնելու ըստ օրինաց բեկերէման լուսոյ: Բայց այս տեսնակ առաջ կանդիպար, որով եթէ համբարնք ալ թէ մթնողրու ունենայ, մեր մթնողրուէն 2010 անդամ անօսր պիտի ըլլայ, որ է ըսեւ, այնպիսի պարապութիւն մը՝ որ հազիր աղէկ օգահան մեր քիննային զանգակին սակ կրնայ ըլլայ: Առանց մթնողրու լուսոյ, վառ շուրջ շրափար ըլլայ, որովհետեւ այս ծուրն ամենակին նաև մենք կիրակով գորոշի պիտի գառնար, մինչև որ մթնողրուին ծանրութիւնն ձեւանար: Բայց հինգերէն ունանք լուսոյ գորշացն բիծերն ծով կարծեցին և անոր համար այլեւոյլ անուններ դրին, ինչպէս Հիմնողը ծով, քնոյ ծով, խաղաղարթեան ծով, և այլն, բայց ասուն են այլեւոյլ զաշուեր, որոնք ցած ինկած են չորս բորստիքն իշններով պատաճ: Լուսինն մթնողրու չունենալով կարգէ գործ առառ թենէն յանհարժամի սաստիկ ցրութեան կ'անցնի. և երկրորդ կ'ասկասու թենէն օդոյ հոն ոչ մեզի ծասօթ կենդանի կը նան ըլլալ և ոչ բուսեղէնք:

կը շարանակի ոի:

ՄԹՆՈԼՈՐՏԻՆ ՇԱՐԺՄՈՒՆՔՆ ԵՒ ՀՈՂՄՈՒՆՔ:

Մնայ այժմ հաստատել վերին արևա դարձից կամ բնեռուային հողմոց և հանգ գարտութեան գոտեաց գոյութիւնը, որպէս զի Մօրիկի զրութիւնը իբրև փորձուած համարինք:

Մկանըով խօսիլ բնեռուային հողմոց վրայ, չենք կրնար մինչև ցայժմ ուղ-

1 Տես Հա. ԱՅ, Պր Դ, էլ 314.

շակի քննութեան տակ ձգուած գըտ նալ: Իրենց էութիւնը և խաչանիշ հա տումը պէտք ենք ընդունել իբրև անմիջական հետևանք այնքան ապացու ցութեանց: Եթէ ալիզեան հողմերը յարատե դէպ ՚ի հասարակած կը չնշեն, պէտք է որ բնեռներէն դան բայց իբրև ստորին ընթացք չեն գար, որովհետեւ արևադարձից հանդարառու-